

Սուգի հանդերձին հետ որ միայն այն յուզարկաւո-
րութեան իրեք օրը կը հաղնէին որ կամ կապուտ էր և
կամ սև, կը զոհէին մօրուքին գլխաւոր մարդու կամ
նաև տանուաւորի մը մահուանը: Այս գիպուածիս՝ ցաւոյն
նշանները կրնային աւելի մեծագոյն ըլլալ, գլուխին
հոյսով կոշտէին, նաև երեմն փոշի կը օսնէին որոտ

ԵԳԻՊՏՈՍ

Մարտի 24, 1919 թ.

Յունաց պատրիարքին ունեցած վեճը ազգային ժողովոյն հետ, որն որ անցածները ծանուցինք, դեռ չէ լրմնացաւ ու միշտ ալ աւելի մեծնալով վրայ է։

Լս վեճին մէջ գտնուող բազմաթիւ անձինք ազգին երեւելիներէն, անանկ տաքցած են պէսպէս կիրքերով և մանաւանդ շահասիրութեամբ, որ շատ զօռար կերեւայ ասոնց հաշտութիւն։ Լմեն մարդ իր պահանջները հաստատել կողմէ միշտ ազգին օգուտը պատճառ բերելով, որպէս զի իր կարծիքները ընդունելի ըլլան, իր ունեցած արտօնութիւնները չի կորստըին։ Իսկ որ աս վեճին բուն նպատակը հաստատութեան օգուտը եղած ըլլար, յիշուի շատոնցւնէ լրմնացած էր. բայց մեզք որ ասանկ կռիւներուն մէջ շատ քիչ կը պատահի որ հաստատութեան օգուտին հոգ տանող մը ըլլայ. ինչու որ զրեթէ միշտ փառասիրութեան ու ազատութեան համար է որ երթալով կը մեծնայ ու շատ վնաս կուտայ ազգին։

9 Մայիս։

Նորին Բարձրութիւն (Սաննեան ծովապետը երեկ մեկնեցաւ ասկից որ երթայ պոլսոյ մը ընէ Սև ծովու մէջ։ Կը հաստատեն թէ մէկ ամիս պիտի բլէ իր ճամբորդութիւնը և թէ Սինայ, Սաննուն, Տրապիզոն և ուրիշ տեղանք ալ երթալու է։

— Բերսոնէզ կոչուած շոգենաւը երեկ չէ առջի օրը հասաւ հոս, ուղղակի փլիւնուէն գալով տաւերկու օրվան մէջ։ Լս պատուական շոգենաւը Լնդոն շինել տրված է ուստի կառավարութիւնը ու մէկ ուրիշ մըն ալ կը պատէ ասկից ինչչան երկու ամիս, որ չորրորդ շոգենաւը պիտի ըլլայ Լնդոն շինուած։ Լսոնց ամէն մէկուն մեքենաները 260 ձիու ուժ ունին։ Բոլոր երկուքը՝ որ շատոնցմէ հասած են, Պոլսոյ ու (Ստեպայի մէջ կանոնաւոր ճամբորդութիւն պիտի ընեն ամիսը երկու անգամ. իսկ միւս շոգենաւերն ալ (Ստեպայի ու Խրիմու զանազան կողմերը երթեկութիւն ընելու են։



մարմիններուն վրայ որ պիտի մեծ վշտաց նշանն էր։ Սեփականներուն մէջ սուգի արտառոց նշան մըն էր թամբը (հօշոր) շրջուն (թերս) դնել ձեռքի ձիւրուն (եւեկներուն) կընակը։

Երկու ամիս արտադրութիւնը կը լրմնանար մեծ ճաշով մը որ կընէին ի պատիւ մեռելոյն. և որովհետեւ աղօթքներուն միջնորդութեամբ, կամ քուրմերուն վճռելէն ետեւ սովորաբար կը հաւատային թէ մեռնողը յարմարեալան երջանկութեան մը մէջ է, անոր համար այս ճաշը իրացնէ ուրախութեան հանգէս մը կը ըլլար։

ԵՐԵՒԵԼԻ ՄԱՐԳԱՐԻՏԵՐ

Հնախօսութեանց մէջ կը յիշվին, Կղզեպատրային երկու մարգարիտները. այս թագուհին արտառոց հաճոյք մը ունեցաւ ասոնց մէկը քացախի մէջ հալեցունել ու խմել. միւսն ալ աղաւթով անանկ քացախի մէջ լուծվելու վտանգէն, անցաւ հոռոմայեցոց ձեռքը որոնք երկու կտորի բաժնելով օղ ձեռնուցին ու կախեցին Կապիտոլինի մէջ Կիրոսի տէր չաստուածուհոյն ականջներէն։

Յուլիոս Կեսար ընծայեց Սեփականի մէկ մարգարիտ մը որ միլիոն մը սեփական կաթէր (իր 1,200,000 Փոանք)։

Նոր կարգադրութիւն մը եղաւ մօտեւ Լ. Գէ. Բ. անդրիայէն զիւրութեամբ Սուէզ տանելու ու բերելու ամէն տեսակ ապրանք և ու անոնց վնասին ալ երաշխաւորելու համար. ու աս բանիս վերաբերեալ եղաւ անեանի վաճառականը Չիլիմա անուանով, որուն Լ. Բարձրութիւն Մէհմեթ Լի փաշան իր պաշտպանութիւնը շնորհէին ի դատ 400 հազար թալէք ալ տրվաւ աս գործին յառաջադիմութեան համար։ Երկու հարուստ վաճառականին վերականգնութիւնը ու Լ. Բարձրութեան օգնութիւնը և պաշտպանութիւնը, շատ յարգ տրւին աս գործքին, որն որ ամէն մարդ գիտնալով թէ հարկաւոր է, բնաւ չի երկարել որ առուուորին շատ օգտակար պիտի որ ըլլայ։

Կըսել թէ մէկ ուրիշ ընկերութիւն մըն ալ պիտի հաստատուի շինուէն Սուէզ բերելու կամ տանելու ապրանքները ապահովելու (սիկուրա) ընելու համար. և թէ աս բանիս առաջարկողը անգլիացի մըն է, ու Լ. Բարձրութիւն փոխարքան խոստացեր է որ 150 հազար թալէք տալով օգնութիւն ընէ անոր։ Բայց ըստ որում աս ընկերութեան գրամագուլիսը 500 հազի պիտի զընեն, մարդ զընէ 1000 թալէք տալով, կը կարծուի որ քիչ մը գծուարութիւն բաշէն բաւական ստորագրող զընտրու։

ԱՍՈՐԵՍՏԵՐ

Պերու, 19 Մարտի։

Ասորեստանի վեճակը՝ Լիբանան լեռանը հետ մէկ տեղ կատարեալ խաղաղութեան ու բարեկարգութեան մէջ կը մնային, թէ որ ալ պանացի զօրքերը մեծ աղմուկներ չի պատճառէին։ Լս թափառական անկիրթ զօրքերը նորէն գլուխ վերցուցին Պերութի մէջ, Կարապլուսի գունդերը ետ դառնալուն, ուր տեղ քանի մը ամիս է գացեր էին, ու հարկ եղեր էր կանչել աս զօրքերուն պատճառով։

Բանամարի մարգարիտ մը տանձաձե ու աղանիի հաւկընթի մեծութեամբ, ընծայեցին Կիլիկիոյ ք թագաւորին Սպարտայու 1579 ին. ասիկա աժեցուցին 100,000 Փոանք։

Պարսից շահին մարգարիտը, որ Կալէնիէն ճանապարհորդը տեսաւ 1633 ին, աժեցուցեր էին 32,000 գուման (միլիոն ու կէս)։ Կը կարծուի թէ այս այն մարգարիտն է որ ունէր պարսից վերջին թագաւորը Յէթ Լի շահը։

Սենեական հասարակապետութիւնը ընծայեց մարգարիտ մը սուլթան Սիլվանին. ասիկա աժեցուցին 400,000 Փոանք։

Սոտորիոս ք կայսեր թագին վրայի մարգարիտը կըսի թէ կը կը շոք 30 քուրդ ու տանձի մեծութեամբ էր. բայց ասիկա տարակուսելի է։

Լեոն Ժ պապը ծախու առաւ մարգարիտ մը վենետիկցի անկախաձուէ մը 350,000 Փոանքով։

Սատրիտու մէջ խաթուն մը 1605 ին ունէր Լմերիգայի մարգարիտ մը որուն արժէքը էր 31,000 տուգար։

Բանի մը տարի կայ որ Սատրասի մէջ կը ցուցունէին Ղափի մարգարիտ մը հաւկընթաձե, կաթի պէս ձերմակ և խիստ մաքուր։ Լսիկա կը ձեռնուցին յուշկապարիկի

խաղաղութիւնները խաղաղեցնելու, որ աս կերպով ժողովուրդին մէջ ծագելու կուլին աղետալի հետեւանքներուն առջևը տանեն։ Եւ պէտք կառավարիչները աս ալ պանացի զօրաց զազանային վարմունքներուն ու բռնութեանը ջանք կընեն սանձ մը դնելու, բայց ամէն օր պակաս չէ անոնց համար եղած գանգատները։ Սերջապէս ժամանակն է որ կառավարութիւնը հեռացնէ աս անուղղայ մարդիկը, որ հանգստութիւնը անդադար կը խուլին. ուր տեղ գէշութեանը ուրիշ բան ըրած չունին առանց փոխարէն պատիժ մը ընդունելու։

Սոտերս ձայն մը ելաւ թէ կառավարութիւնը միտք ունի Սոտերստանի մէջ զօրք ժողվել, ու աս լուրը մեծ զգացում տրվաւ, մանաւանդ տաճիկներուն որոնք անդադար կըսպասեն աս բանիս համար հրաման ընդունելու Կոստանդնուպօլիսէն. ինչու որ զիտեն թէ կառավարութիւնը զօրքերու պէտք ունի, և թէ միայն իր հպատակներուն մէջէն կընայ հաւաքել։

ՄԱԿԵՂՈՒՆԻՆ

Սեփական, 5 Մայիս։

Թիւրքոյի վերջին լուրերը կը ծանուցանեն որ սաստիկ երկրաշարժութիւն մը եղեր է հոն ու շատ վնաս տրւեր է. տներուն մեծ մասը կործաներ է, շատն ալ գետինը նստուեր աներևոյթ եղեր են. բազմաթիւ անձինք աս քաղքի բնակիչներէն աւել լակներուն տակը մնացեր մեռեր են։

ԱՐՏԱՔԻՆ ԵՄԻՐԵՐ

ԱՆԳՂԻՆ

Երեւան, 14 Մարտի։

Սըր Մօզէ Մօնդէֆօր անանի հրէան, բժիշկ մը ու վարպետ գեղագործ մը խրկեց Երուսաղէմ մօտ օրերս, ամէն տեսակ զեղերով զրեթէ երկու տարվան համար։ Երկու յարգելին աս բժիշկին

մը (աւելի մէկը) մարմինը (կէօլտէն), որուն գլուխն ու թեւերը ձերմակ մինէ էր, և վարի կողմն ալ կամ ձկան պոչը կանանչ մինէ էր։ Լս չքնադակաւ զարդը շատ վարպետացն էր, մէջքին վրայ ալ այս խաղաղը գրած էր լատիններէն. Պարսիքէն գեղ և երգ յուշկապարիկ։

Ղանջը վաճ մարգարիտներուն մէջ պիտի գեղեցիկը է Մօքա, Օգիմայի թանգարանը. ծանրութիւնը է իր 28 քուրդ։ Իր ձեւը բոլորովին գնաւաձե ու այնպէս փայլուն է որ տեսնողը առջի բերանը թափանցիկ կը կարծէ զանի։ Օգիման ծախու առաւ զանի Լիփօն տեղը հնդկացի նաւապատի մը ձեռքէն։ Լս շնաշխարհիկ մարգարիտը որ բէլէլէֆա (պանդուխտ) կը կոչվի, հետաքրքրական բաներուն մէկն է որ Մօքայի բնակիչները կը հաշակին օտարական ճամբորդներուն։

Թագաւորի մէջ ի գաղղականէ 3. 9. 10.

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌԱՃՆԵՐ

Ուրիշին գէշ խօսողը թէ որ խորհելու ըլլայ՝ անշուշտ պիտի պայանծեցնէ իր լեզուն։

Օրը սաստանային գլխուն բարձն է. ծուլութիւնը մարգս կենդանոյն կը թաղէ։

Հողորոշեանք յանձնել է որ առանց վարձք ընդունելու նայի հիւանդները ինչ ազգէ կըլլայ նէ ըլլայ . ու զեղազործին ալ պատուիրած է որ հարկաւոր եղած զեղերը ճիւղալէս տայ անոնց :

Ամէն մարդ գիտնալով Պաղեստինու խեղճ վիճակը թէ բժշկի և թէ զեղազործի կողմանէ , անշուշտ գովութեան և շնորհակալութեան արժանաւոր պիտի համարի Սըր Մօզէի մարդասիրական վարմունքը :

ԳՆԱԳՆԱԿ

Հովր քաղաքի թատրոնը՝ անցած ամսու 17 ին , յանկարծ բռնկելով մոխիր դարձաւ : Գետ չէնք գիտեր աս զիպաւածին պատճառը , որ շատ տներ սուգի մէջ ձգեց : Թատրոնին վերակացուն Ս . Գօր . զիէ , բարձր տեղէ մը վար նետուելով կրակէն փախչելու համար , իր կեանքը կորնցուց :

Քսան տարի է որ աս փառաւոր թատրոնը շինած էին 1,600,000 Փրանք ծախք ընելով :

Փարիզէն ինչւան Սուէն շինած երկրթէ ճամբան լրմնացած ըլլալով , ասկից ետքը տասներեք ժամու մէջ Գարիզէն Սնտրա կըհասնին Ճամբորդները ու թղթերը մեծ զերուութեամբ :

ՔԱՆԱՔԱՆ ԽԱՒԻՔԻՔ

Օ. Քիւրտիս , 14 Մայիս :

Կըսի թէ մօտեա Մարեստանէն ետ պիտի դառնայ աւստրիացի երրորդ ծովապետը պարոն Պանտիէրս :

Ալեքսիէն կըգրեն : Մօտ օրերս աս քաղաքը եկաւ Սուլթանի իշխան համանուն երեւելի զօրավարին թուր : Ըստ ազնուական ճամբորդը ինչւան Սնտրոյի վանքը գնաց տեսնալու , ուր տեղ իր առատաւորութիւնը ցըցուց հոնտեղի կրօնաւորներուն :

Սուլթանի իշխանը կոտորածուիւ գնաց մայիսի 3 ին . Ք. Բէշէնդ շողեհաւով :

Քիչ ուտել ու քիչ խօսիլ . բնաւ մարդս չի մնասեր : Հատ մը կակուղ խօսք՝ ջրհորի մը բոլոր ջուրէն աւելի կրակը կըմարէ :

Խեղացի է այն մարդը որ յիմարին ետքը ըրածը ինքը աւաճուց կընէ :

Պատիժը թէ և կաղ ըլլայ , վերջապէս պիտի հասնի յանցաւորին վրայ :

Խորհէ աղէկ թէ ո՛վ ևս , ի՞նչ կընես , ուրկից եկար , և ուր պիտի երթաս . հասած ամանը անշուշտ ինքերմէն կընայ ծառէն :

Հատախօսին խրատները շատ քիչ մարդիք կըպահեն : Վայ ան քարոզիչներուն որ ինքզինքնուն չեն լսեր :

Սիրոյ սկիզբը վախ է , մէջ տեղը մեղք , վերջը տրուածութիւն ու զեղջ :

Եղբատին խեղացի խօսքը՝ ոչինչ բանի մը տեղ ալ չանցնիր :

Եղբատ գերդաստանները ոչ բարեկամ կ'ունենան և ոչ աղակալ :

Ինքզինքը ազնուացընելը՝ ազնուական ծնած են գովելի է :

Հատ խորհէ ու միշտ խորհէ , քիչ խօսէ ու կարճ գրէ : Մեծ բան խօսք տըւողին մեծ յոյս մի տար :

— Ուշախէն կըգրեն թէ , մօտ օրերս հրկիզութիւն մը պատահելով նոյն քաղաքը , 300 խանութի չափ ու 3 խան երէր է : Կրակը հայտաբերի մը խանութի երէր է :

Հարունակութիւն Սիւնեաց ինկերութեան ստորագրող յարգի աղայից անուններուն :

Պարոնայք

Ալայ Պէյ զատէ վէլի Պէյ	2
Բէշիտ Էֆէնտի զատէ ԲՏՄՅ Պէյ	2
Յովսէփ Կուսուֆեան	5
Գրիգոր Կոստանդեան Լմայիկեանց	2
Մարիամ Տուտու Միսաքեան	1
Խաչատուր Չուլֆեան	2
Յարութիւն Չուլֆեան	5
Ստեփան Չուլֆեան	5
Սիմէօն Կարօնեան	1
Պօղոս Կոնստանդեան Պօլսեցի	2
Մկրտիչ Յովհաննէսեան Պաղտատցի	1
Յարութիւն Մօստիճեան Կեսարացի	1
Գեորգ Խաչիկեան , Տէնիզլի	5
Յակոբ () Տանեան , Լա	5
	39 բաժին

Թիւ 122 Երջալոյս Երարատեանին մէջը նշանակածնիս

Ընդ ամէնը 535 բաժին

Դաւրեթէն կըծանուցանեն թէ , ապրիլ 6 ին իրեքշաբթի աւուտ սաստիկ երկրաշարժութիւն է զերէ յիշեալ քաղաքը , բայց երեւելի վնաս մը պատահած չէ . ու նոյն օրէն մինչև ապրիլ 20 քանի մը անգամ ևս երկրաշարժութեան ցնցում գգացեր են : Պարսից աստղագետները (միւնէճիմ) գէշ դուշակութիւններ ընելով , որ ալ աւելի սաստկութեամբ պիտի կրկնուի երկրաշարժութիւնը , անոր համար ապրիլի ութին զրեթէ բոլոր խանութները զոյգվելով , բնակիչները քաղաքէն քիչ մը դուրս վրանի տակ մնացեր են , ու ինչւան ապրիլ 20 ին տակաւին չեն համարձակիր եղեր տուներնին դալու : Խոյ քաղաքը հանդիպած դժբաղդութիւնը ալ աւել

Մէկ ստակը չի հաշուօղը՝ կէս ստակ չաժէր : Ուրիշներէն խեղացի կարծելու փափագիրը վնասաւար չէ . բայց ինքզինքը այնպէս կարծել շատ վնասաւար է :

Քիչ խեղ օնեցողները հասարակօրէն օնեցածնէն աւելի խեղ կըծախեն :

Դամանակը վատըրողը մեծ բան կըվատարկի :

Սուրը իր պատեանին մէջ ուրիշ սուր մըն ալ ունի :

Տըյը՝ խարէութեան հաճելի տեսակն է :

Մարդս իր գիտութիւնը ու առաքինութիւնը իր ժառանգին չի կրնար ձգել :

Ընդ որ ինքզինքին հոգ չունի , թող ուրիշներէն չըսպասէ :

Հատ վախը աղէկ խորհրդածութեան թշնամին է :

Դամանակը առանց ձայնի մաշեցընող խարտոց (էյէ) մըն է :

Համբերութիւն , ժամանակ ու ստակ ամէն բան կարգի կըդնեն :

Ասկէն խեղացի կըլլայ մարդս , խօսելէն կըզղջայ :

Սէր , խորամանկութիւն , ու կարօտութիւն մարդս աղէկ ճարտասան կընեն :

Գեղեցկատեսիլ դէմք մը , բերկրալի մատնիչ մըն է :

Ինչ ցաւալէ է , կրսեն . ինչու որ ապրիլի 6 ին ահա զին երկրաշարժութիւն մը եղեր է հոն . ու 200 տունէն աւելի փլցուցեր է ու 1750 հողի չափ աւելրակներուն տակը մնալով , մէկ մասը մեռեր ու մէկ մասը ծանր վիրաւորներ է : Երկրաշարժութեան ցնցումը մինչև 20 ապրիլի կըշարունակուի եղեր զըրեթէ 3-4 անգամ օրը . թէպէտև այնքան սաստկութեամբ ու վնասակար չէ եղեր : Կամանակէս Կախիչեան , Ուրդբատ , Երբուլի , և Ուրմի , ապրիլ 6 էն մինչև 18 քանի մը անգամ երկրաշարժութիւն եղեր է , բայց վնաս մը չէ պատահեր :

Ս . Հանսօնի զիւտը օղին մէջ ճամբորդութիւն ընելու համար արատաւ կարգի զգացում մը կուտայ , ու ամէն մարդ կըսպասէ որ ճամբայ ելլալու օրը գայ որ իրենց կօշիկները հանելով թե (ղանատ) պիտի փնտրուեն : Բայց աւելի հետաքրքրութիւն պատճառողը ան է որ բազմութիւն գիտնական անձինք կառավարութեան կընտրականան , ու ասոնց ամէն մէկը հաստատուել կուզէ թէ ինքը առաջին անգամ գտած է աս հարքը . ոմանք ալ կըսեն թէ Ս . Հանսօնէն քսան տարի առաջ հարեր էին զան : Կըսուի թէ արդէն օղազնաց մեքենային փորձը եղաւ Սիւլտանի մէջ , ու տղէկ յաջողեցաւ . բայց աս յաջողութիւնը բաւական չէ :

(Մօրիսի Հերալտ)

Թայմը օրագրութիւնը հետեւեալ մանրամասն լուրը կուտայ Չինաստանի կողմերը եղած աֆիօնի առուտուրի եղանակին վրայօք :

«Չինացոյ վաճառանոցներուն աֆիօնը , միայն անգղիական Նիգիաստանէն կուգայ , ու երկու տեսակ է . Գաղնայի ու Պէնարի աֆիօն , Պէնարիայէն համանուն երկիրներէն գալով , ու Մալայի աֆիօնը՝ որ Պոնապէն կուգայ : Ընթերցողները պղտիկ քաւարներու ձևով կըբերեն , մէկալը գնտակի ձևով միջակ մեծութեամբ : Երկու տեսակն ալ չոր տեսակներով ու խաշխաշ արմատներով փաթեմած են : Արովհետև աս առուտուրը ընող վաճառականները խիստ շատ են , ուստի ապրանքը շուտով հաս

Նիգիութիւնը ամէն մարդ չոր գեր , ու երիտասարդութիւնը անանկ մէկ պատահութիւն մըն է որ տասը հազար երիտասարդին մէկը չի գիտեր :

Ով որ թշնամիէն աղէկ վրէժ առնել կուզէ թող Մատուոյ յանձնէ :

Ով որ ամէն անարգանքի վրէժ առնել կուզէ կամ իր աստիճանէն կընայ կամ պատիւ չունենար :

Շշմարտութիւնը երկիրքի բնակիչն է :

Հազար հաւանականները մէկ ճշմարտութիւն չեն կրնար կազմել :

Գինի ու երիտասարդութիւն , կրակի վրայ կրակ են :

Հարստացուր քու պատանեկութեան ծաղկափթիթ հասակը , առաքինութեամբ և ուսմունքով :

Ըստնց պակասութեան տուն մը անդիի աշխարհքը պիտի ունենանք :

Չար մարդերը թէպէտ կենդանի են բայց մեռած կըսեպին :

Թարգմանաց յանգրական լեզու
Սարգիս Տ . Գապարեան :

ցընելու համար սըընթաց նաւեր կըդործածեն :
Մաքսո հասնելով առանց մէկ րոպէ անցընելու կը
պարպեն ապրանքին մէկ մասը ուրիշ նաւերու մէջ .
որոնք կըթան կըկենան իսկոյն Չինմաչինի ծանօթ
եղած նաւահանգիստներուն մէջ : Եւ նաւերը միշտ
պատրաստ ու գինած են , որպէս զի իրենց վրայ է
կող թշնամիներուն դէմ կենան , ինչպէս շատ անգամ
կըպատահի չինացի մանտարիններու հրամանով , և
կամ թէ ծովու ասպատակներէն , որոնք ան կողմերը
խիստ շատ են : Սովորաբար ծովեզերքէն քիչ մը
հեռու երկաթ կընետեն ուր տեղ ափիօնի վաճառաւ
կանները կուգան կըգտնան զիրենք : Էն միշտ աւ
պահով են շուտով ծախելու իրենց ապրանքը , աւ
նանկ գնով որ շատ կըշահին անգղիացի վաճառաւ
կանները : Չինացի նաւակները տողալաներով թաւ
լէն կըբերեն ու ափիօնով իսկոյն կըփոխեն : Եւ մե
նէին յապառիկ (վէրէսիէ) առուտուր չըլար ասոնց
մէջ . այլ ամէն աւ կանխիկ (փէշին) : Եւ յոռ ամե
նայնիւ միայն խիստ հարուստ վաճառականները կը
նեն աս առուտուրը , ինչու որ պէտք է չափազանց
ըրամագլուխ ունենալ :

Կիպրոսէն կըգրին թէ մէկ ամիս կայ որ մարտիսը
(չէքիքէ) սոսկալի վնաս կըհասցունէ արտերուն .
շատ կողմերու հունձերուն մեծ գէն տըւեր է աս
պատուհասը , ու բնակիչներն ալ խղճութեան մէջ
ձգեր է : Եւ , յիշեմ փաշայ կղզիին նոր կա
ռավարիչը մարդասիրաբար հոգ կըտանի որ հարը
գտնայ բնաջինջ ընելու զանոնք :

Սօտերս եղած զգուշաւոր քննութիւններէն կիւ
մացի որ Չինաստանի տասներութը նահանգներուն
մէջ 361,693,179 հոգի բնակիչ կան :

Փօնգափիզի երկրաշարժութիւնը բնականին
մարդու մը մտքին մէջ խորհուրդ մը ձգեց աս ըս
տորերկրեայ ցաւալի փորձանքին առաջը առնելու ,
ինչպէս որ կայծակէն ապահովելու համար շան
թաճիգ ըսած զաւազանները հարեցին : Գիտնա
կան օրագիր մը ասոնկ կըհամառօտէ զիւտը ու հա
րողին ըրած առաջարկութիւնը :

«Դիւրութեամբ կըհասկըցնեն թէ երկրաշարժու
թիւնը երկտրական զօրութիւններէն առաջ կու
գայ : Թէ որ երկտրական կրակը , կըսէ , խիստ
շատ ու խիստ խոր է , ու զուրա ելլալու տեղ մը ունի
նէ , հրաբուխ կըլլայ ու յաջորդաբար քիչ կամ
շատ կրակ զուրա կուտայ . ու աս ալ երկտրական
զօրութեամբն է որ երկրին մէջ եղած նիւթերը զուրա
կըմէ : Երբոր մարդս ախտի մը պատճառը հաս
կընայ նէ՞ զիւրաւ կընայ ճար մը զտնել անոր : Երգ
կարող ըլլալու համար պահպանել երկիր մը յա
ճախ շարժերուն պատճառած սոսկալի հետեանք
ներէն , պէտք է զիտնալ որ աս զիւրաժը երկտր
ականութենէն կախում ունի , և թէ երկտրական
նիւթը խիստ աղէկ կըհաղորդի բոլոր ձգիչ մարմին
ներուն և մանաւանդ մետաղներուն , որոնք խիստ
հեռուոր տեղէ կըբաշեն երկտրական նիւթը : Երկ
րին տակէն՝ որքան հեռու ըլլայ շանթաճիգ նիւթը
հանելու համար , պէտք է գետինը վարսել որչափ
հար է նէ խորունկ , խիստ մեծ երկրթէ գաւազան
ներ , որոնց երկու ծայրը գետինն մէջ եղածինը ու
զուրալին՝ մէկմէկէ քիչ մը հեռու խիստ սուր

բեւեռներ պիտի ունենան , վարի գետինն տակը է
ղած ծայրը սուր տեղանքէն երկտրական առատ
նիւթը կըբաշէ զուրա կըհանէ : Ինչու որ երկրին
մէջ երկտրական զօրութիւնը երկրթը գաւազանի
երկայնութենէն կանցնի , ու ետքը միջնորդի օղին
մէջ կըպարպուի նմանապէս սրածայր տեղանքէն
երկտրական կայծերու ձեւով » :

Եւտիճանք բարեխառնութեան Օմիւնիոյ , Գիտնալ
ի միջօրէի և երեւոյ ըստ բաժանման Սօմուրի :

		Ի ստուերի :		Յարեու :	
Սրբաթ	7	Մայիս	+	18½	աստիճան 00 աս
Շաբաթ	8	"	+	19½	" 22½ "
Կիրակի	9	"	+	19	" 21½ "
Երկուշաբթի	10	"	+	18½	" 22 "
Երեքշաբթի	11	"	+	21	" 24½ "
Չորեքշաբթի	12	"	+	21½	" 24½ "
Հինգշաբթի	13	"	+	21½	" 25 "

ԱՌԵՆՏՐԱԿԱՆ ԼԱՌՔԵՐ ԳԼԳԴԻՆ

Մարտիկա , 29 Եպրիլ :

Բամպակ : Գժբաղդաբար աս ապրանքը օր է օր
իջնալու վրայ է . մանաւանդ Իզմիրու բամպակնե
րուն անունը տըւող չի կայ , որոնք մեծ անշարժու
թեան մէջ են :

Բուրդ : Եւ շաբաթ աճուրդը (մէղաթ) ծախե
ցաւ 108 պալեա Մարիստանի ապրանք՝ 50-51½
Փռանք յիսուն քիլոկրամը . 40 պալեա Բարամանի
տեսակ՝ 42½-45 Փռանք . 27 պալեա Գոնիայի՝ 51½ ,
ու 20 պալեա Սէլանիկի՝ 81 Փռանք :

Մետաքս : Բիւզ գործառնութիւն կըլլայ ու գի
ներուն նոր փոփոխութիւն մը չի գաւ . աս շաբաթ
գրեթէ 120 պալեա Պրուսայի ու Մարիստանի մե
տաքս եկաւ :

Եւստունի ոսկը : Կուզի ու գինները բարձրցան
բաւական գործառնութիւն եղաւ աս շաբաթ 4 3
Փռանք գինով յիսուն քիլոկրամը հարուրին 1 3 վար
իջեցունելով :

Սուսամ : Թուլ է . աս օրվան արժողութիւնը
38-39 Փռանք է հարուր քիլոկրամը :

Կտաւատ : Եւ մանապէս անշարժութեան մէջ է ու
հազիւ թէ 22-23 Փռանքի կըծախուի հարուր քի
լոկրամը անթրքոյ այսինքն ծախքը առնողին վրայ :

Ղէհրի : Չուզի . աս օրվան արժողութիւնը
2-1 3 Փռանք է կէս քիլոկրամը :

Գործատունի ձէթ : Թուլ է ու գինները իջան .
մէկ մաս Կիրիսու ձէթ պատրաստ ապրանք 104 3
Փռանքի ծախեցաւ էթթօլիթրան (75 օլսան) :

ՏԱՂԿԱՏԱՆ

Օմիւնիա , 14 Մայիս :

Իօթն օրվան մէջ քաղաքիս առւտրական վիճա
կին նոր փոփոխութիւն մը չի պատահելով , կը
հաստատենք ինչ որ նախընթաց թիւով ծանու
ցիւր էինք :

ՓՈՒՆԵԼԱՅԻՆՈՒԹԻՒՆՐ

Կոստանդնուպօլիս , 5 Մայիս .

Լօտորա	120-119
Մարտիկա	186½-185
Թրեստ	493-482
Վէնա	486-485
Փարիզ	186½-185
()տէսա	19½-19½

ԾԱՌԱՌՅԱԻՐ

Մ. Միքէլ փառատաքին պատրաստ է ճամբոր
դութիւն ընել այն վաճառականներուն կողմանէ որ
կըհաճին գործ մը յանձնել իրեն . ուստի կողաճ
որ աս բանիս համար աւելի տեղեկութիւն ուզողը ի
րեն հարցունէ :

Կոստանդնուպօլսոյ նեղուցին վրայ Պէշիք ատէ
գեղին մէջը , պիւլիւլ մահալէսի ըսած փողոցը
մէկ տուն մը փառնոց զըւած էր 1839 ին : Եւ փի
անգոն որովհետեւ ետ մնաց , հասարակութեանը կը
ծանուցի թէ ով որ յիշեալ վիճակահանութեան
տոմսակը առնելով ստակ վճարեր է նէ , թող ետ
պահանջ իր ստակը անորմէ , որուն որ վճարեր է :

Տիմիթիօս Բարանտինոս անունով յարգի անձ
մը կըխոստանայ այսիօնի ըսած (սըրաճա կամսը
չան եուվասը) հիւանդութիւն ունեցողները քիչ օր
վան մէջ բժշկել , թէ կին մարդ է եղեր և թէ երիկ
մարդ . ուստի ով որ որ ուղէ կընայ գտնալ զինքը
Եւսիս Բամբէրնայի փողոցը քալիթան Բանայի
Բօրէսիին տունը :

ԱՐՇԱՆՈՅՍ ԱՐԱՐԱՏԵԱՆ . Եւ (Օրագիրը շարաթը անգամ մը կը տըլլի :

Տարեկան ստորագրութեան գինը՝ 120 զուռուշ է
կանխիկ (փէշին) . ով որ ուղէ կընայ ստորագրուիլ :

Իզմիր՝ օրագրութեան տպարանը :

Պօլիս՝ Սալիա խանը Հապպան Սարգիս աղայ
ին գրատունը :

Պուրսա՝ Բապպէճեան Սատթէոս ու Գրիգոր աղայ
ից մաղաղան :

Ելէքսանդրիա՝ Եղաղանեան Կարապետ աղային մա
ղաղան :

Գահիրէ՝ Լաղիաղարեանց մահալէսի Ելէքսան աղային
գրատունը :

Յոպպէ՝ Սրապիոնեան աղայ Յակոբին գրատունը :

Թրեստ՝ Երեւան Գրիգոր աղային գրատունը :

Երզրում՝ Գաղաղեանց Յարութիւն աղային մաղաղան :

Եւնիսսպէան՝ Գաղար աղային տունը :

Եւալ՝ Պըլլըքեան աղայ եղարաց մաղաղան :

Պաղատա՝ Եւգլիոյ ատաղին Թարգման աղայ Խա
չիկին տունը :

Գաւրէժ՝ Երմաղանեան Սարգանեանց աղայ Գա
լուստին վաճառատունը :

Թէհրան՝ Եւաքեւեանց Թարգման Խանին բնակա
րանը :

Սպահան՝ Եւրեանց աղայ Եւրեանի վաճառատունը :

Պոմպա՝ յարգի պարոնաց Եղանուր որդւոց և ընկե
րաց վաճառատունը :

Սինկափոր ու Պաղատիա՝ յարգի պարոնաց Սեթ
եղարաց գրատունը :

Ի ՏՊԱՐԱՆԻ ՈՏԵՓԵՆՆՈՒՄ ՊԵՊՕՆԵՆ